

# ՆԱԽԱՔՐԴՈՏՈՒԵԱԿԱՆ ԿՐՈՆՔ ՀԱՅՈՑ

Ուսումնասիրեց -

ՏՈԳԹ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԾՈՎԻԿԵԱՆ



Պոստնի

1939



5  
1  
1  
1

29

5-79

# ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՈՆ.Ք ՀԱՅՈՑ

ԱՌՈՒԴՎԱՆ է 1961 թ.

Ուսումնասիրեց  
ՏՈՒԹՅ. ՑՈՎՀԱՆՆԵՍ ԾՈՎԻԿԵԱՆ



Պոստոն

1939

## ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿՐՈՆՔ ՀԱՅՈՑ

Կրօնը մարդ էակին մէջ բնածին զգացում մը նը-  
կատուած է, որովհետեւ եղած չէ ուեէ ժողովուրդ, նա-  
խապատմական ցեղերէն սկսեալ մինչեւ քաղաքակրթեալ  
համայնքները, որ արաւայայտած չըլլայ սիրոյ, յարգան-  
քի, վախի ու պաշտանքի զգացումները։ Նախամարդն ու  
անքաղաքակիրթ ցեղերը բնութեան այլազան ոյժերէն ու  
երեւոյթներէն վախցած, զմայլած ու իրենց երջանկու-  
թիւնն ու կեանքն իսկ անոնցմէ ակնկալած, պաշտած են  
զանոնք։ Իսկ քաղաքակիրթ մարդը՝ իր բարձրագոյն ըգ-  
գացումներուն ու ներշնչումներուն համաձայն ստեղծած  
է աւելի բարձր կրօններ, աւելի խորունկ հաւատքի ու  
գիտակցութեան վրայ հիմնուած։

Կրօնքը՝ ամենապարզ սահմանումով, կարելի է ա-  
նուաննել հոգեկան յարաբերութեան կապը մարդուն եւ  
տիեզերքի խորհրդաւոր ու անծանօթ ոյժին, Աստուծոյ  
միջեւ։

Ամէն կրօն իր մէջ ունի ճշմարտութեան կորիզ մը,  
հաւատքի պայծառ կամ ազօտ լոյս մը։ Ինչ որ անցեալին  
մէջ կամ այսօր իսկ կ'անուանենք կոապաշտութիւն, ոգե-  
պաշտութիւն կամ բնապաշտութիւն, պաշտամունքի ճե-  
ւեր են միայն եւ ճշմարտութիւնն այն է, որ մարդը եր-  
բէք պաշտած չէ լոկ նիւթը, կամ բիրտ ոյժը, այլ պաշ-  
տած է անոնց ետեւ թագնուող ոգին, գաղափարականը։

Ժողովուրդներու նկարագիրը, անոնց մշակոյթի չա-  
փանիչն ու քաղաքակրթութեան աստիճանաչափը կարե-  
լի է փնտուել անոնց կերտած ու պաշտած կրօնքին մէջ։  
Անոնց հոգեկան ապրումները, դարերու ընթացքին հա-  
ւանօրէն այլասեռած ու աղաւաղուած, սակայն տիրտ-

կանօքէն կը նշմարուին իրենց ապլրած կեանքին, սովորութիւններուն եւ աւանդութեանց մէջ ու կը գեղազարդեն անոնց ժողովրդական բանահիւսութիւններն ու երգերը: Կրօնքը, հետեւաբար, իր ոեւէ մէկ ձեւին մէջ՝ զինքը պաշտող ժողովուրդին ինքնարուխ զգացումին ու հաւատքին արտայայտութիւնն է, ու յաճախ կը ներկայացնէ անոր ապլրած հարազատ կեանքը:

Ինչպէս ամէն ազգ, Հայն ալունեցած է իր կրօնը, աւելի ճիշտը իր կրօնքները, իր պատմութեան զանազան շըրջաններուն ընթացքին, որոնց հակիրճ ուսումնասիրութեան նուիրուած է այս փորձը:

Զանազան անուններով կարելի է որակել Հայկական մշակոյթի այս հոյակապ ու հարազատ ստեղծագործութիւնները եւ Հայ Հաւատքի սոյն ինքնարուխ արտայայտութիւնները՝ — Հայուն կրօնը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ կարելի է կոչել զայն, բայց այդ յորչորջումը լիակատար պատկերը չի տար Հայուն նախարիստունէական կրօնքին, որովհետեւ անիկա շատ աւելին կը պարունակէ, քան զուտ դիցապաշտութիւնը:

ՀԵԹԱՆՌՍԱԿԱՆ ԿՐՕՆ ՀԱՅՈՅ անունը տրուած է Հայուն հին կրօնքին, սակայն ասիկա ալ ճշգրիտ ու լըման կերպով չպատկերացնէր Հայկական պաշտանքի բաղմապիսի ու այլազան արտայայտութիւններն ու ձեւերը:

ՀԻՆ ՀԱԽԱԾՔ ՀԱՅՈՅ անունը կը գործածէ երջանկայշատակ Ալիշան՝ իրը կրօնաւոր ու բանաստեղծ: Ճիշտ ու պատկերաւոր բացատրութիւն մ'է այս անուանակոչումը, եթէ ուղենք ընդունիլ զայն իրը Հայուն հոգիէն բղիսած բոլոր հաւատքներուն հաւաքականութիւնը ներկայացնող ամբողջութիւնը:

ՆԱԽԱՐՔԻՍՏԱՌՆԿԱԿԱՆ ԿՐՈՆՔ ՀԱՅՈՑ, աւելի ճշշ-  
դրիս ու լման անուն մ'է թերեւս, որովհետեւ անիկա իր  
մէջ կը պարփակէ հաւատքի ու պաշտամունքի այն բո-  
լոր ներշնչումներն ու արտայարութիւնները, որոնք  
անյիշատակ ժամանակներէ ի վեր բղխած են Հայուն հո-  
գիէն, իրը հարազատ կամ իրը օտարամուտ՝ բայց հա-  
յացուած արժէքներ :

Բոլոր ժողովուրդներու նման Հայն ալ իր պատմու-  
թեան տարբեր շրջաններու ընթացքին եղած է, կուա-  
պաշտ, բնուք ենապաշտ, ոգեպաշտ, Փէքիշապաշտ,  
բազմաստուածեան, ու նախահարց պաշտամքին նուիր-  
ուած : Սակայն Հայոց Հին Կրօնը, իր բազմազան ձեւե-  
րուն մէջ յայտնաբերած է ազգային գորաւոր ու վսեմ նը-  
կարագիր մը, այսինքն ազատութեան եւ անկախութեան  
տենչանքին ու հաւաքական մաքուր բարոյականի կար-  
կառուն եւ ուժեղ արտայայտութիւն մը : Այս ճշմարտու-  
թեան ապացոյցները կը տեսնենք մենք մեր առասպելա-  
կան պատմութեան հերոսներու կեանքին մէջ, մեր աւան-  
դութեանց մէջ, մեր ժողովրդական բանահիւսութեանց  
մէջ :

Հայը ամէն բանէ աւելի եղած է զաղափարապաշտ  
ժողովուրդ եւ պաշտած է որոշ զաղափարներ : Անիկա  
պաշտած է ազատութեան եւ անկախութեան զաղափարը,  
քաջութիւնը, հերոսութիւնը, մաքրասիրութիւնը, ընտա-  
նեսիրութիւնը, Հայ օճախի սրբութիւնը, զգաստութիւ-  
նը, իմաստութիւնը, նուիրումի ու զոհաբերութեան ո-  
գին : Ու այս բոլոր զաղափարները ապրած ու ապրեցու-  
ցած է, զանոնք յաւերժացնելով գողորիկ դիւցաղներգու-  
թեանց մէջ :

### ՆԱԽԻՐ – ՈՒՐԱՐՑԱԿԱՆ ԿՐՈՆՔԸ

Հայաստանի պատմական շրջանէն երկար դարեր ա-  
ռաջ հռն կը բնակէր Նախը – Ուրարտական ժողովուրդը :

Նախ քան զԲրիստոս, Եօթերորդ Դարուն Հնդեւրոպական նոր ու կենսունակ ցեղ մը արշաւեց Հայաստան, տիրապետեց երկրին ու ծագում տուաւ Հայ ազգին։ Եւ որովհետեւ Հայկական քաղաքակրթութիւնը եւ ցեղագրութիւնը որոշ ազգեցութիւն կրած է նախկին Նաիր - Ուրարտացի ժողովուրդէն ու անոր մշակոյթէն, անհրաժեշտ է նախ ուսումնասիրել Նաիր-Ուրարտական կրօնքը։

Հակառակ՝ Ասորեստանի, Քաղղիոյ եւ այլ նախնական ժողովուրդներու մօտիկ գրացնութեան եւ ազգեցութեան, Նաիր - Ուրարտական կրօնքը հիմնապէս կը տարբերէր անոնց կրօնքներէն։ Ասորական կրօնքի հիմք ահն ու սարսափն էր, մինչդեռ Ուրարտական կրօնքը աւելի աղնուական չունէ մունէր ու հիմնուած էր լոյսի եւ երկիխի գաղափարներուն վրայ։ Անոնք ալ կը վախնային բնութեան ահեղ ուժերէն, աստղերու մարդոց վրայ ունեցած ազգեցութենէն, եւ դեւերէն։ Ասոր հետեւանքով կրօնական երեք ուրոյն ձեւեր ստեղծուեցան — մեծ աստուածներու կրօնքը, աստեղապաշտութիւնը եւ կախարդութիւնը։

ՄԵԾ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԻ։ Իւրաքանչիւր աստուած կը ներկայացնէր մասնաւոր քաղաք մը։ Ժամանակի ընթացքին մայրաքաղաքին աստուածը ստացաւ գերիշան դիրք մը։ Աստուածներու բնակարաններն էին արեւն ու լուսինը, եւ մոլորակներէն ոմանք։

Ուրարտական համաստուածութեան վեհագոյն աստուածը Խալտիս կը կոչուէր, եւ լոյսի աստուածն էր — «Հզօր տէր», «տէր ժողովուրդներու», «հոգեկան, մտաւորական, ու բարոյական մաքրութեան «լոյսը»։

Տէիսրաս Երկինքի աստուածն էր ու կը տիրապետէր Ուրարտական երկնակամարին, օդին ու մթնոլորտին։

Արտինիս արեղակի աստուածն էր, որ արեւին լոյսը տեսանելի կը դարձնէր երկնից կամարին վրայ:

Այս երեք աստուածները Նախը - Ուրարտական կրօն-քին երրորդութիւնը կը ներկայացնէին, արարիչները տիեզերքի եւ մարդկութեան:

Կային նաեւ ուրիշ աստուածներ: Սիէլտարդիս, խաւարահալած գիշերային լոյսի աստուածը, Ուաս՝ իշխանը հովերուն ու մթնոլորտին, Ատրինիս՝ փոթորիկի եւ մըր-րիկի աստուածը, Էլիաքիս՝ արշալոյսի աստուածը, Ունինաս՝ երկրագործութեան եւ Ուիաս՝ անձրեւի աստուածը: Բազրատու՝ յաղթութեանց դիցուհին, Հարու-բինիս՝ վարուցանի եւ պառողներու դիցուհին, եւ Սարիս, Շամիրամի համազօր, սիրոյ եւ բեղմնաւորութեան դիցուհին:

ԱԱՏՂԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ: Այս մեծ աստուածներէն դատ Նախը - Ուրարտացին կը պաշտէր նաեւ աստղերը, որոնք կը նկատուէին աստուածներու թարգմանները, եւ իրենց աղղեցութեան տակ կը պահէին ու իրենց կամքին կը հնազանդեցնէին բոլոր կենդանիներն ու մարդիկը: Ա-մէն անձի բազգ աստղի մը կապուած էր: Ասուպներն ան-դամ որոշ նշանակութիւն ունէին: Մինչեւ այսօր իսկ դեռ հայ ժողովուրդին մէջ գոյութիւն ունին նախապաշարումներ, որոնք կը յիշեցնեն այդ հին հաւատալիքներուն հետքերը:

ԿԱԽԱՐԴՈՒԹԻՒՆ: Նախը - Ուրարտացին կը հաւատար չար ողբիներու եւ դեւերու գոյութեան ու կը սար-սափէր անոնցմէ: Անիկա նաեւ կը սոսկար կախարդներէն: Մովերուն զործն էր զանազան ձեւերով հմայազըր-կել չար դեւերը:

Նախը - Ուրարտացիք ունէին իրենց Տաճարները, որ Դուռն կը կոչէին: Պաշտամունքը կը բաղկանար դից մա-տուցուած զոհարերութիւններէն:

Կրօնական այս տեսակ գրութիւն մը գոյութիւն ունէր հոն, երբ արիական Հայերը սոք դրին իրենց նոր Հայրենիքին մէջ եւ նուաճելով Նաիր - Ռւբարտական ժողովութզը, հաստատեցին բոլորովին նոր քաղաքակրթութիւն մը ու ստեղծեցին նոր մշակոյթ մը:

### ԱՐԻԱԿԱՆ ՀԱՅՈՅ ԿՐՈՆՔ

Իրենց նոր Հայրենիքին մէջ յաղթականօրէն հաստատող մէր այս նախահայրերը իրենց յանդուդն ու քաջարի նկարապըին հետ նաև ունէին հոգեկան ու իմացական ժառանդութիւն մը եւ քաղաքակրթական բարձրարժէքներ, որոնց հարազատ ներշնչումին ու առաջնորդութեան միջոցաւ յաւերժացուցին Հայ Յեղին կեանքը, միշտ անազարտ պահելով Հայուն ովին, ազգային էութիւնը, լեզուն, բարքերն ու կրօնա-բարոյական լմբընումները:

Եւրոպայէն դէպի Ասիա գաղթող ժողովութզ, անիկարնականարար առաւել կամ նուազ չափով ազդուեցաւ դըրացի բարբարոս ժողովութզներու բարքերէն ու սովորութիւններէն։ Մինչեւ անդամ երկար ժամանակ ենթարկուելով թշնամիներու տիրապետութեան՝ սովորմամբ ընդունեց անոնց կրօնքը։ Սակայն մէկ բան միշտ նշմարուած է Հայկական բաղմաղարեան պատմութեան ընթացքին։ Ատիկա այն անուբանալի նշմարտութիւնն է, թէ Հայերը միշտ բարձր մնացին իրենց շրջակայ ազդեցն, քաղաքակրթութեան, յառաջդիմութեան եւ զիտութեան համար տածած իրենց սիրով։ Հայը միշտ մնաց անկախութեան ու ազատութեան սիրահար, աշխատասէր ու գործունեայ, հաւատարիմ ու վատահելի, ընտանեսէր եւ հաւատաւոր, գաղափարապաշտ ու կրօնասէր։

Հայ ժողովութզի հոգեկան ձգտումը եղած է միշտ փնտուել, գտնել, պաշտել ու տարածել լոյսը։ Ու անիկա հաւատարմօրէն հետեւած է իր այս առաքելութեան, յա-

ձախի ի գլուխ իր աղքային անկախութեան ու Երջանկութեան:

Կոյսի սիրահար այս առոյդ ժողովուրդը, ըլլալով միշտ խազաղասէր ու խոչալազաշտ, բնազդային հակում մ'ունէր գէպի կրօնական ու հողինկան ապրումներ: Բոլոր նախնական ժողովուրդներու նման անիկա ալ ի սկզբան պաշտեց բնութիւնը եւ երկրպագեց անոր սարսուազգեցիկ ուժերուն ու երեւոյթներուն: Նաեւ անիկա իր սրտին խորը վառ պահեց որդիական անխարդախ ու ծընողանուէր սէրը հանդէպ իր նախահարց, սէր մը՝ որ պաշտանքի հաւասարեցաւ հուսկ յիտոյ:

Այս կրկնակ պաշտանքներէն ծնաւ կրօնք մը, բնապաշտական ու ծնողապաշտական խառնուածքով, որ թէեւ պարզ ու յատակ իր նախնական շրջանին մէջ, սակայն ժամանակի ընթացքին գարձաւ բարդ ու կնճռոտ, զգենալով կուապաշտական ու դիցարանական ինքնատիպ ու օտարամուտ բազմաստուածեան պատմուման մը:

Կարելի չէ ճշգրիտ ու պայծառ ըմբռնում մ'ունենալ Հայոց նախա-Քրիստոնէական կրօնքի մասին, առանց ուսումնասիրելու օտար աղղեցութիւնները, մասնաւորապէս Պարսկական եւ Յունական աղղեցութիւնները, որոնց յակամայիս ենթարկուեցաւ Հայաստան, անոնց տիրապետութեանց յաջորդական շրջաններուն:

Հայ կրօնքը միացումն է քանի մը կրօնքներէ բղիսած հոսանքներու, որոնք բոլորն ալ սուացած են Հայկական հարազատ գրոշմ եւ արտայայտութիւն: Նաիր - Ուրարտական ժողովուրդին կրօնքը, արիական Հայերու կրօնքը, Պարսկիներու եւ Յոյներու կրօնքները, ինչոքս նաեւ Ասորեստանի եւ ուրիշ գրացի ժողովուրդներու կրօնքները, իրենց բաժինը հայթայթած են Հայոց նախա-Քրիստոնէական կրօնքը կերտելու համար:

Հայաստանի ժողովուրդը իր աշխարհապետական կաղմուածքին հետեւանքով շատ կանուխէն դարձած էր կրա-

կապաշտ։ Հայկական բարձր լեռներու գագաթներէն ժայթքող հսկայական ու լուսափայլ հրաբուխները, իրենց մշտավառ ու ահազդեցիկ բներեւոյթներով Հայ ժողովուրդը մղած էին դէպի հրապաշտութիւն։ Կրակապաշտութեան գլխաւոր կեդրոններն էին Դարբնաց-քար, Անձեւացեաց կանգուար ու Ագուալի քար կոչուած լեռներուն մէջ, Բութ տեղը Վասպուրականի մէջ, Այրարատեան աշխարհի Բագրեւանդ դաւառը, եւ Փայտակարանի «Եօթը Փորակեան» բագինները, որոնցմէ մին կը կոչուէր Վլուամական հուր։ Այդ զանազան կեդրոններուն մէջ կային «Ճուն կրակի, բնական ու արուեստական մշտավառ ատրուշաններով ու հրատաներով» զարդարուն։ Մեր նախահայրերը այնքան սիրեցին ու պաշտեցին կրակը, որ անոր արտադրած մոխիրները Պարսից նման օդին մէջ չէին ցըռուէր, ոչ ալ մոխրակոյտներու կը վերածէին, այլ զանոնք խիստ նույիրական նկատելով՝ լեռներու ստորոտներէն բղիսող մաքուր աղբիւրներու զուլալ ջուրերուն մէջ կը խառնէին կրակի աստուածացած մնացորդները։

Կրակապաշտութեան ազգեցութիւնը այնքան խորունկ եղած է Հայ սամիկին վրայ, որ այսօր խսկ անոր հետքերը կը տեսնենք մեր ժողովուրդին մէջ Տեառնընդառաջի երեկոյեան վասուած խարոյկներու սովորութեան մէջ։ Հայաստանի շատ մը վանքերուն քով բխած աղբիւրներուն Հայ ժողովուրդը տուած է Լուսաղբիւր յատկանը շական կոչումը։

Կրակապաշտական այս նախնական սովորութեանց հետեւանքով, երբ պարսիկներ տիրապետեցին Հայաստանի, Հայ ժողովուրդը դիւրաւ ու հիմնովին որդեպրեց Զանդիկ կրօնը ու գարձաւ ջերմեռանդ Զրադաշտական։ Սակայն շատ շուտով հայացուց զրադաշտական նախնական կրօնն ու անոր տուաւ տոհմային որոշ ու բարձրագոյն դրոշմ մը։ Հին Հայոց հաւատքին մէջ շատ որոշ չենք տեսներ Զանդիկ կրօնքի երկաստուածութիւնը, Որ-

միզդի՝ բարիի աստուծոյն, եւ Ակրիմանի՝ չարի աստուծոյն գոյութիւնը։ Աւելի միասուածութեան գաղափարը կուզայ խառնուիլ մեր բնապաշտութեան հետ, այնպէս որ իրանական կրօնքի չար ոզիի գաղափարը մեծ հետք թողուցած չէ մեր նախնական կրօնքին մէջ։ Արամաղղն էր միայն գերագոյն ու տիրապետող աստուածը։

Յունական տիրապետութեան շրջանին յոյն մշակոյթին ու լեզուին հետ միասին յոյն կրօնքն ալ տարածուեցաւ Հայաստանի մէջ եւ Հայերը յունական կուռք՝ աստուածները զգեցուցին իրենց իրական հաւատքին յառկանիներով ու նմանութիւններով ու ստեղծեցին բաղմասուածութեան կրօնք մը։

Հայկական դիցարանութեան մէջ տիրապետող յառկանիշը մարդակերպական է։ Ըստ Եփրայական կրօնքին՝ Աստուած իր պատկերին համեմատ ստեղծեց մարդը, իսկ Հայկական՝ ինչպէս նաև ուրիշ ազգերու դիցարանութեանց մէջ, ժողովուրդներ իրենց պատկերին ու խառնուածքին համաձայն ստեղծեցին իրենց աստուածները։

Հայկական դիցարանութեան աստուածները մարդէակներ են, բաղկացած այրերէ, կիներէ եւ առոյգ երկսեռ երիտասարդներէ, որոնց բոլոր կարողութիւնները՝ իմացական կամ Փիզիքական չառ ու անհամեմատ աւելի բարձր էին քան մարդոցը։ Եւ անոնք անմահ էին։ Ժողովրդական ըմբռնումներն ու երեւակայութիւնը զանոնք օժտած էին մարդկային բնաւորութեամբ, մարդկային խառնուածքով, հաւասարապէս ենթակայ մարդկային առաքինութեանց եւ մոլութեանց։

Հայ ժողովուրդը իր պատմական ու աւանդական հերոսներն ալ տակաւ խառնեց իր աստուածներուն հետ եւ զանոնք կոչեց դիցաղներ ու կիսաստուածներ եւ պաշտեց զանոնք։

Նախա-Քրիստոնէական կրօնքին մէջ Հայկական

չաստուածները կը ճանչցուին Դիմ անունով, իսկ չաստուածուհիները Դիցուիի անունով:

**ԱՐԱՄՄԱՉԴԴԻ** — Հայկական համաստուածութեան (պահթէոնին) գերազոյն աստուածն է Արամազդ, պարակական Որմիզդը, արարիչ երկնի եւ երկրի, «Հայր՝ դիցն ամենայնի», ամենակարող, ամենիմաստ, արի, եւ պարգեւող «Լիութիւն պարարաութեան»: Անիկա հայրն է Միհրի, Անահիտի եւ Նանիի, որոնք առանց մօր սերած են իրմէ: Արամազդ մասնաւորապէս պաշտուած է Անի ամրոցին մէջ, Բարձր Հայոց Դարանաղեաց Գաւառը, բայց անոր պաշտամունքի բարոյական իմաստը անծանօթ կը մնայ զեռ, պատմական յիշատակութեանց պակասին հետեւանքով: Արամազդ հայ դիցարանութեան մէջ ճանչցուած է նաև իրը «Ամանորի դիք», ու իր պաշտամունքի հանդիսաւոր արարողութիւնները կը կատարուելին տարուան սկզբնաւորութեան, Հայկական նաւասարդ ամսուն մէջ: Խերաքան չիւր ամսուան 15րդ օրը նուիրուած էր Արամազդի:

**ԱՆԱՀԻԾ** — Հայկական դիցարանութեան ամենահարազատ ու սիրելազոյն դիցուհին է Անահիտ, Ասկիսամայր, «Մեծ Տիկինն Հայոց», գուստը Արամազդայ: Անիկա ճանչցուած է մայր ամենայն զգաստութեանց, կենսատու ոյժ եւ խնամակալ բոլոր Զօրութեանց, ինչպէս նաև աղքիւրը «Լիութեան եւ պարարաութեան, փառքն ու կեցուցիչը մարդկային ցեղին եւ բարերարը բովանդակ մարդկութեան»: Անոր արձանը զուտ ոսկիէ շինուած էր, իրը նշան անոր մաքրութեան, անարատութեան ու կուսութեան: Օտար ու հայ պատմիչներ ջանացած են աղարտել անոր նկարագիրը անբարոյիկ արաքներու անամօթ վերագրուածներով, սակայն անիկա հայ դիցարանութեան մէջ կը կանդնի մաքրութեան եւ սրբութեան տիպար դիցուհին:

Տարին երկու անգամ մեծահանդէս կը տօնուէր մեծ դիցուհւոյն պաշտանքի տօնը, դարնան ու աշնան, հայ դից մեծահոչակ մեհեանին մէջ, որ հաստատուած էր Եկեղեաց Գաւառի, Երէդ աւանին մէջ, Գայլ Գետին քով, ուր կը կոչուէր նաեւ Անահիտական Գաւառ: Պաշտամունքի մեծ Տօնը կ'սկսէր Նաւասարդ ամսուն 15-ին, որ կը համապատասխանէր Հայկական Բարեկենդանին: Մեծ թիւով ուխտաւորներ կը խոնուէին հոն, ոմանք մինչխսկ բժշկութիւն խնդրելու համար: Հակայ թիւով զոհէր կը մատուցուէին անոր: Զոհաբերութեան համար սահմանուած եղներու հօտեր կը պարարտանային գաւառին մարմանդներուն վրայ իրենց ճակտին կրելով Դիցուհիին դրոշմը՝ լապտեր, ջահ կամ կիսալուսին:

Հայկական Անահիտը եւ իր մեհեանը մեծ հոչակ հանած էր նաեւ ուրիշ ազդերու մէջ ու կը պատուըուէր բուն խոկ Հռովմի կայրէն: Հայաստանի նշանաւոր թագաւորներ, ինչպէս Սրբացէս Բ. իրենց հիւանդութեանց բուժման համար ուխտաւոր կը զրկէին հոն: Կիկերոն անգամ պանծացուցած է Անահիտի մեհեանն իրը ճոխագոյն ու ամենանուերական մեհեանը Հայաստանի: Խըաքանչիւր ամսուան 19-րդ օրը նշանակուած էր անոր պաշտամունքին համար:

Միջը — Արամազդի որդին ու Անահիտի եղբայրն էր Միհր, Արեգակնային աստուածը: Անիկա աստուածն էր լոյսի, ճշմարտութեան, արդարութեան եւ ուխտապահութեան: Խորենացի կը հաւաստէ թէ հայերը սովորութիւն ունէին Միհրի անունով երգուելու, իրը ուխտապահութեան եւ հաւասարմութեան աստուած, որ խիստ վրէժիւընդիր էր նենդամիտներու ընդդէմ: Անիկա միջնորդ աստուած մ'էր, որ կը կըսէր մարզոց եւ զից դորձերը յաւիտենականութիւն առաջնորդող կամուրջին վրայ: Մազդէական կրօնին մէջ անիկա նկատուած է նաեւ փըր-

կիչ, ու պաշտօն ունի մեռելներուն յարութիւն տալու, աշխարհի կատարածին օրը :

Միհրի նուիրուած մեհեանը կը դտնուէր Դերջան գաւառի Բաղաբիճ գիւղին մէջ, ուր իբր զոհ ձի կը տրուէր անոր : Ամեն ամսու ութերորդ օրը յատկացուած էր անոր պաշտօնին :

Մեր լեզուին մէջ անոր անունով կաղմուած բաւական բառեր կան, օրինակ՝ Անենկան, Մենեկան ամիսը, Միհրան, Մեհրուժան, Միհրդատ, Մեհեւանդ (զարդ), որոնք կը հաստատեն անոր ունեցած ազդեցութիւնը հին Հայոց վրայ :

Միհրապաշտութիւնը ատեն մը շատ ազդեցիկ էր Հայոց եւ Պարսից մէջ եւ Քրիստոնէութեան դէմ մքող ամենազօրաւոր աղջակներէն մին դարձաւ մինչեւ Դ. դար, երբ անիկա կորսնցուց իր հրապոյրը :

Արտաւազդի զրոյցին նման առասպել մ'ալ Մհերի շուրջ կը դառնայ : Սրուանձտեանց իր «Գրոց Բրոց»ին մէջ կը յիշատակէ գոյութիւնը լերկ ապառաժի մը, Վանայ Բերդին քովի լեռնաշղթային վրայ, որ կը կոչուի Միերի Դուռ, տաշուած եւ բեւեռաղբերով ծածկուած : Կ'ըսուի թէ Մհեր եւ իր ձին փակուած են անոր ետեւ, ու հոն կը դառնայ աշխարհի անիւը (Ճարխի Փալակ) : Մհեր կ'սպասէ այդ անիւին դադարման, որպէս զի ազատի, դուրս ելլէ ու աւերէ Աշխարհը :

Տիր - Հայկական դիցաբանութեան մէջ Տիր պաշտպանն է դպրութեանց եւ արուեստից ու մեկնիչ երազներու : Երկինքէն կախուած անոր գօտին գունագոյն ծխածանն է, որ կը կոչուէր Տիրական Գօտի : Անոր համար յատկացուած մեհեանը կը գտնուէր Արտաշատի դրանը քով, Երազամոյն կոչուած տեղը :

Տիր նաեւ կը կոչուէր Արամազդի զրիչ : Այս անուանակոչումն է թերեւս որ ուամկական բացատրութեամբ

եղած է գրող ու կը գործածուի «Գրողը տանի» անէծքի  
իմաստով:

Հայկական հին ամիսներէն մին ձօնուած է անոր  
անուան ու կը կոչուի Տրէ, եւ կան տեղական ու յատուկ  
անուններ իր անունով կազմուած, օրինակ, Տիրոց, Տի-  
րինկատար լեռ, Տիրան, Տրդատ եւայլն:

Հաւանականաբար Տերընտասը, որ հայ ժողովուրդը  
այսօր զուգընթացօրէն կը տօնէ Տեառնընդառաջի հետ  
միասին, Տիր աստուծոյն նուիրուած տօն մըն էր, որուն  
ի յիշատակ այսօր խարոյկներ կը վառուին: Այդ կրակէն  
մաս մը տուն տանելու սովորութիւնը կը համապատաս-  
խանէ հին հեթանոսական աւանդութեան, որու համա-  
ձայն նոր կրակի վառումով անոնք կը փառաւորէին նոր  
տարիին մուտքը և ժողովուրդը անոնցմով ապահովել կ'ե-  
րազէր դալիք յաջողութիւններ:

ԱՄՏՂԻԿ — Անահիտի աղջիկն էր Աստղիկ ու իր մօր-  
մէն յետոյ Հայոց ամենէն շատ յարգուած աստուածու-  
հին: Անիկա լուսագեղ էր՝ աստղի պէս, սիրագեղ՝ աղաւ-  
նիկ պէս եւ քուրեղ՝ վարդի պէս: Ասոր համար աստղ,  
աղաւնի եւ վարդ անոր խորհրդանիշերն են: Առաւօտեան  
ամենափայլուն աստղ՝ Արուսեակ, կ'անձնաւորէր Վար-  
դամատն Աստղիկ:

Անոր պաշտամունքի գլխաւոր վայրն էր Աշտիշատ,  
Տարօն, եւ հոն գտնուած մէհեանը կը կոչուէր «Սենեակ  
Վահագնի», որովհետեւ Աստղիկ արեգակնային աստու-  
ծոյն տարփուհին կամ ամուսինն էր: Անձեւանցեաց գա-  
ւառի Պաշտամ լերան վրայ ու Վանայ Ծովուն եղերքն ալ  
կը պաշտուէր Աստղիկ, Արամազդի հետ միասին: Անձն-  
իւր ամսուան եօթերորդ օրը նուիրուած էր Աստղիկի:

Աստղիկի անունով զանազան տեղեր կը ճանչցուին,  
օրինակ Աստղնաբերդ, Աստղբերդ, Աստղիկ Բլուր, Աստ-  
ղիկ Գետ, եւայլն:

Աւանդութիւնը կը պատմէ թէ երբ Արածանին Մշոյ դաշտը կը մտնէ Կնճան սարերու նեղ կիրճերուն քարերուն զարնուելով «Գուռդուռ» ձայն մը կը հանէ: Գուռդուռ կոչուած այդ վայրը Աստղիկի լոգարանն էր: Անոր աստղագեղ մարմինը տեսնել փափաքող տարիաւորներ Դաղօնքի սարին վրայ կրակ կը վառէին, անոնց բոցերով զայն տեսնելու համար: Աստղիկ շուշանափայլ մը շուշով կը շրջափակէր ամբողջ վայրը ու անտեսանելի կը դառնար: Ոմանց կարծիքով այս մշուշին համար վայրը կոչուած է Մուշ:

Մեր Վարդավառը, որ շատ հաւանաբար հեթանոսական տօն մ'է, յետոյ փոխանակուած Տեառն մերոյ Այլակերպութեան տօնով, նուիրուած էր վարդամատն Աստղիկի: Ատոր համար է որ Վարդավառի օրը աղաւնի կը թուցնեն շատ տեղեր ու ջուր կը սրսկեն միմեանց վրայ, իբր հեթանոսական տօներու մնացորդ սովորութիւններ, որոնց հետ նաեւ կայ կապ մը Զբհեղեղի աւանդութեան:

ՆԱՆԷ — Արամագլի աղջիկն է նանէ ու կը ճանչըցուի իրբեւ յաղթութեան դիցուհի: Բստ պատմական աւանդութեան Արտաշէս Յունաստանէն բերաւ անոր արձանը, որ կուռքն էր յունական Աթենաս դիցուհիին, ու զայն կանդնել տուաւ Եկեղեց զաւառի Թիլ դիւղին մէջ:

ԲԱՐՁԱՐԻՆ — Բարշխմնիա կամ Բարշեմին մին է այն կուռքերէն, որ Մեծն Տիգրան Միջագետքէն Հայաստան փոխազրեց ու հաստատեց Դարանազեաց Թորդան դիւղին մէջ, ուր պաշտուեցաւ ան ժամանակի մը համար: Անոր արական կամ Լզական ըլլալուն մասին տարակարծիքութիւններ կան, սակայն ճշմարտութիւնն այն է, որ անիկա փիւնիկ աստուած մ'էր ու անունը կը նշանակէ «Տէր երկնի»: Բարշամինի արձանը կը ճանչցուէր «Ապիտակափառ» տիտղոսով:

Անանիա Շիրակացին երկնակտմարի վրայ դտնուած

«Ծիր Կաթին»ի մասին գոյութիւն ունեցող առասպելին բացատրութեան մէջ կը յիշէ թէ Վահագն Հայոց «գողցաւ զյարդն Բարշամոյ», որ թափեցաւ երկնակամարին վրայ ու գեղջուկներ անոր տուին Յարդգող անունը:

Վ.Ա.Գ.Ն — Գրիգոր Լուսաւորիչ երբ Կեսարիա մեկնեցաւ և պիսկոպոս ձեռնադրուելու համար, արդէն իսկ կործանած ու քանդած էր Հայաստանի «Եօթը բագին»-ները: Սակայն ըստ Արաթանգեղոսի, երբ ետ վերադարձաւ իմացաւ թէ Տարօնի Աշտիշատ գաւառի, Քարրէ լեռան սնարին ու Արածանիի ափերուն վրայ դեռ կանգուն կը կենար Հայաստանի բազմահարուստ մեհեանը, որ կը կոչուէր Վահեվահեան մեհեան: Սոյն մեհեանը որ պատմիչներու կողմէն միշտ ճանչցուած է «Ութերորդ» պաշտաման վայր, ունէր երեք գլխաւոր բագիններ որոնք ձօնուած էին Վահագնի, Անահիտի ու Աստղիկի: Վահագն լոյսի, քաջութեան, եւ ճարտարութեան աստուածն էր ու միաժամանակ կը մարմնաւորէր նաեւ Բարութեան Ողին: Անոր պաշտօնն էր հալածել խաւարը անձնաւորող վիշապներն ու օձերը, ատոր համար զայն կոչեցին վիշապախալ:

«Երկնքի ու երկրի գեղեցիկ տղան է խարտեաշ պատանեկիկ Վահագն», որ Հայոց մէջ ամենէն շատ աղքայնացած է եւ որուն մասին Գողթան Երգիչները հիւսած են գեղեցիկ բանահիւսութիւններ, որոնցմէ իրո նմուշ կը մնայ «Երկնէր երկին ու երկիր» երգը: Վահագն Հայ դիցաբանութեան մէջ անձնաւորումն է Արեւին: Անոր պաշտաման համար նուիրուած էր նաեւ ուրիշ մեհեան մը Վարագայ լեռան արեւելեան կողմը, Ահեւական գիւղին մէջ: Վահագն նաեւ ճանչցուած է Որսորդութեան աստուած: Խւրաքանչիւր ամսու 27-րդ օրը նուիրուած էր Վահագնի պաշտօնին:

Հայ դիցաբանութեան մէջ երրորդութեան մը պաշ-



տամունքը կը փորձեն տեսնել ոմանք, Արամազդի, Վահագնի ու Անահիտի մէջ, իսկ ուրիշներ՝ Վահագնի, Անահիտի ու Աստղիկի մէջ, որոնց ծօնուած էր Աշտիշատի վերոյիշեալ եռաբազինեան մեհեանը:

Վահագն՝ ինչպէս նկատեցինք վերեւ, ութերորդը կը ճանչցուի Հայկական համաստուածութեան մէջ, ու ամեն-քէն շատ հայացածը: Ութերորդի այս հանգամանքը ո-մանք կը նկատեն իրր բարձրագոյնը եւ գերիվերն, ինչ-պէս Փիւնիկական դիցաբանութեան մէջ Եշմունը ութե-րորդ ու մեծագոյն աստուածը կը նկատուէր:

\* \* \*

Վերեւ շեշտեցինք պատմական այն ճշմարտութիւնը, թէ նախաքրիստոնէական Հայ կրօնը արդիւնքն էր Պարսկական, Ասորական, Յունական ու Հոռվմէական զանա-զան ազդեցութիւններուն: Մատու կը նշանակենք ցան-կը Հայկական համազիցին եւ ցոյց կուտանք անոնց ամե-նահաւանական մօտիկութիւնը ուրիշ ազդերու դիքին:

Հայ	Յոյն	Հոռվմէական	Պարսկական
Արամազդ	Զեւս, Դիոս	Իւրիդէռ	Որմիզդ
Անահիտ	Արտեմիս	Դիանա	Նահիտ
Վահագն	Արէս, Հէրակլէս	Մարս	Վերեթրանդա
Աստղիկ	Ափրոդիտէս	Վէնուս	
Նանէ	Աթենաս	Մինէրալա	
Միհր	Հեփեստոս	Վուլկան	
Տիր	Աստղոն, Հերմէս	Մերկուրի Տիր	
Բարձամին	Հերա	Յունոն	

Ասորական ծագումէ եղողներն են Բարձամին, Նանէ եւ Աստղիկ (նոյնացուած Բելդի դիցուհին հետ):

### ՄԵՀԵԱՆՆԵՐ

Հայերը անյիշատակ ժամանակներէ ի վեր իրենց պաշտամունքն ու կրօնական ծիսակատարութիւնները

կ'ընէին բացօթեայ վայրերու մէջ, բարձրաբերձ լեռներու գաղաթը, մէծ գետերու եղերքը կամ սօսի ու մայրի անտառներու ծոցը: Արտաշէսեան և Արշակունեաց Հարստութեան օրով շինուեցան մեհեաններ, որոնք իբր տաճար կը ծառայէին զանազան աստուածներու պաշտամունքին նուիրուած:

Հայկական մեհեանները քրիստոնէական յետագայ եկեղեցիներուն նման ընդարձակ չէին: Անոնք երկու աեսակ էին, բարձր աշտարակաձեւ, ու գետնափոր: Անոնց ներքին յօրինուածքը զրիթէ միանուագ էր:

Հայաստանի գլխաւոր մեհեանները թիւով ութն էին: Իւրաքանչիւրը նուիրուած էր մասնաւոր աստուծոյ կամ աստուածներու, որոնց արձանները կանգնած կը կենային բագիններու վրայ:

Վերեւ Հայկական համաղիցին մասին զրած ժամանակ արդէն մանրամասնօրէն յիշած ենք այս ութը մեհեանները, տուած ենք անոնց վայրն ու անուանած ենք աստուածները, որոնց պաշտամունքին նուիրուած էին անոնցմէ իւրաքանչիւրը:

Մեհեանները աստուածներու բնակարաններն ըլլալով պատնէններով շրջափակուած էին, ու իրենց կից ունէին զանազան խուցեր ու բնակարաններ քուրմերու, սպասաւորներու եւ զինուորներու համար: Անոնք ունէին նաեւ մատաղատեղ զոհուելիք անասուններու համար:

Մեհեանին մասերն էին առջեւը կանգնած շարժական բագինը, իր կուռքով, որուն առջեւ զոհ կը մատուցուէր երկրսպազութեամբ: Ներքին մասին յառաջամասը յատկացուած էր սրբարանին ու զոհարանին, կամ սպանդարանին, որուն վրայ կը մորթուէին նոխազները: Ներքնազոյն սենեակը կը կոչուէր ներքին խորիրդոց սենեակ, որ մի միայն պաշտօնատարներուն, արքունական գերդաստանին ու աւագանիին մատչելի էր:

Մեհեանին մօտ կառուցուած էր գանձարանը, ուր

կը պահուէին թանկագին ընծաներն ու զարդերը, նուի-  
րուած ժողովուրդէն ու ալքունիքէն :

Հայոց մայր մեհեանն էր Վահեվահեան եռարագին-  
եան տաճարը, հաստատուած Տարօնի Յաշտիշատ Մեհե-  
նադիւղին մէջ, ու ծօնուած Վահագնի, Անահիտի ու Աստ-  
դիկի : Անոր քրմապետութիւնը յանձնուած էր Վահունեաց  
նախարարական տոհմին : Աշտիշատի տաճարին մէջ կը  
դանուէր Վահագնի պղնձածոյլ ոսկեզօծ անդրին, Անա-  
հիտի միաձոյլ ոսկիէ անդրին եւ Աստդիկի ոսկէփայլ ու  
վարդամատն արձանը :

Հոս կը կատարուէին Նաւասարդի փառահանդէս տօ-  
ները թագաւորներու, նախարարներու ներկայութեան եւ  
բազմաթիւ ուխտաւորներու մասնակցութեամբ : Անահիտի  
կուռքը ուսամբարձ վերցուցած թափօր կը կազմէին մեհե-  
նանին չուրջ : Յետոյ քրմապետը ի յիշատակ դիցուհոյն  
ջրերու պաշտպան պաշտօնին Արածանիի ջուրը կը սրսկէր  
ժողովուրդին վրայ եւ վերջիններն ալ նոյնը կ'ընէին իրա-  
րու վրայ, իսկ ի յիշատակ Աստդիկի աղաւնի կը թըց-  
նէին ու վարդ կը սիռէին :

Այսօրուան Վարդավառի տօնը կը համապատասխա-  
նէ Նաւասարդի այդ հսկայական տօնակատարութեանց :

Յաշտիշատը Հայոց մեծագոյն ու ամենանուրիսական  
ուխտատեղին էր ու կրօնական ծիսակատարութեանց  
կեզրոնավայրը : Ինչ որ էր Ակրօփօլը հին Աթէնքի մէջ  
եւ կապիտոլիոնը Հոռովմի մէջ, նոյնն էր Յաշտիշատը  
Հայաստանի մէջ :

### ԱՐՁԱՆՆԵՐԸ

Յունական տիրապետութեան աղջեցութիւնը Հայաս-  
տանի մէջ ամենէն շատ երեւան կուզայ արձաններով,  
որոնք կամ կողովատուած էին Յունաստանէն, կամ Ասո-  
րեստանէն, կամ այլ վայրերէ, եւ կամ շինուած էին հայ  
արձանագործներու ձեռամբ պղինձէ, ոսկիէ, փղոսկրէ,

քարէ կամ փայտէ և ինչպէս Հայոց դվիսաւոր դից անդրէնները : Երիզայի մէջ կանգնած Անահիտական արձանը գեղարուեստական հոյակապ գործ մ'էր, որ Մարկոս Անտոնիոս Հռովմայեցի կայսրը խորտակեց ու իր զինուորներուն իրը աւար բաժնեց : Հայերը անմիջապէս ուրիշ ոսկեղին անդրի մը շինեցին 12 կանգուն բարձր եւ ուրիշ մ'ալ անոր եղբօր Դեմետրի ձօնուած 15 կանգուն բարձր :

### ՄԵԶԵԱՆՆԵՐՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

Հայերը առհասարակ ճանչուած են կրօնասէր ժողովուրդ : Բայց հին հայերը խիստ մոլեուանդ ու ջերմեռանդ դիցապաշտներ էին : Մեհեաններու պաշտամունքը կը բաղկանար երդերէ, նուէրներէ, զոհերէ, որոնք կը մատուցուէին արարողութիւններով ու ծէսերով մասնաւոր աստիճանաւորներու ձեռամբ : Յաշտը կամ զոհը (այժմու իմաստով պատարազը) կը ձօնուէր բաղիններու առջեւ : Ամէն աստուած ունէր իրեն յատուկ յաշտ մը : Արամազդ սպիտակ ձի, սպիտակ ջորի, սպիտակ ոչխար, սպիտակ ցուլ ու սպիտակ թուչուն կը պահանջէր : Աստղեկի վարդ ու սոկեղին նուէրներ կը շաայլուէին : Միհրի ձիեր կը զոհուէին, ու այսպէս յաջորդաբար :

Ողջակիզեալ կենդանեաց միսերէն մաս մը կը հրկի-դուէր աստուածները հաճեցնելու համար, որովհետեւ անոնք չէին ունկնդրէր մարդոց ձեռնունայն աղաքանքներուն : Խոկ մնացեալ մասը կը բաշխուէր քուրմերու, զինւորներու, սպասարկողներու, ուխտաւորներու եւ աղքատներու : Քրիստոնեայ Հայոց մատաղն ու հոգիեացը, ինչպէս նաև եկեղեցիներու մէջ բաշխուած մասը կուապչատական չըջանի այդ սովորութեանց շարունակութիւններն են :

### ՀՄԱՅՔ, ՊԱՏԳԱՄՆԵՐ ՈՒ ՔՈՒՐՄԵՐ

Հայերը ճակատագրի ջերմ հաւատացող էին ու մեծ կարեւորութիւն կ'ընծայէին բարեկուշակ ու չարագուշակ

բաղդի : Հետեւաբար կը բաղձային գուշակել ապագան կախարդանքով, որոնց մասնագէտներն էին քուրմեր, կախարդներ ու հաւահարցուկներ : Դից կամքն ու փափաքները իմանալ խիստ կենսական կը նկատուէր : Ասոր համար որոշ գիմում կ'ընէին դից պատգամներուն (oracles) : Ամենադլխաւոր պատգամատեղին Ուրարտական շրջանէն մնացած Արմաւիրի հսկայական Սօսիներն էին, որոնց սօսափիւնէն դից կամքն ու միաքը կրնային հասկնալ : Ոչ նուազ կարեւոր էին նաեւ Բուքի և Պաղատի լեռները :

Այդ պատգամատեղիներուն մէջ «Երազացոյց» Տիրաստուածն ու պատգամախօս Մասխարնակ քաջերը կը հաղորդակցէին մարդկանց հետ, որոնք անձնական կամ ընկերային խնդիրներու համար խորհուրդ կը հարցնէին գիտնալու համար թէ աստուածները որքան նպաստաւոր են կամ աննպաստ, միջնորդութեամբ «Հարցուկներու» և «Երազահաններու» : Պատգամախօսութեան այս ձեւը գըրեթէ յար ու նման էր Ապողոնի Դելփիական պատգամախօսութեան Պիթիա հարցուկին գործածած ձեւերուն : Հարցուկները կը փակուէին հոտով ու ծուխով լեցուած սենեակներու մէջ ու ահարկու ճիշեր արձակելով, վըրփիրալից շրթներով, գէմքի ու մարմնի անձունի ծամածըռուութիւններով, կցկտուր բաներ կ'արտասանէին, որոնց-մէցից պատգամները կը թարգմանէին սպասարկող քուրմերը :

Կրօնական այս տեսակ սիստեմի մը մէջ մեհենապետներու և քուրմերու գերն ու ազդեցութիւնը խիստ մեծ էր, թէ ժողովուրդին քով եւ թէ թագաւորին ու իշխանաց առջեւ : Անոնք թէ կրօնապետ էին, թէ դից պէտքերուն մատակարար, թէ՝ գուշակ եւ թէ բարոյախօս : Անոնք կը գրէին պատգմութիւնը երկրին կրօնական ու քաղաքական անցքերուն, Մեհենական պատմութիւն անուան

տակ, որոնցմէ հսկայ հատորներ կը կազմէին, Մեհեմական Մատեան անունով : Անոնք կը կատարէին ծէսերն ու արարողութիւնները, ինչպէս կը մատուցանէին զոհը :

Քուրմերը մասաւոր դասակարգ մը կը ներկայացնէին : Քրմապետը արքունի մեծ իշխաններուն չափ պատիւ ունէր : Քրմապետութիւնը ժառանգական սեպհականութիւնն էր Վահունի Նախարարութեան : Քուրմերը ոչ միայն զերծ էին տուրքէն եւ ծառայութենէ, այլ ունէին ընդարձակ կալուածներ եւ իրենց յատուկ բանակը :

Քուրմերու պաշտօնական գգեստները հետեւեալներն էին — լայն պարեզոս մը, շուրջառանման սպիտակ վերարկու մը, դաստակներուն վրայ բաղմագոյն ապարանջաններ, իսկ գլխարկի տեղ խոյր մը :

### ՈԳԻՆԵՐՈՒ ՊԱՇՏԱՆՔ

Բոլոր նախնական ազգերու նման Հայերն ալ կը հաւատային բարի եւ չար ողիներու գոյութեան : Ասոնցմէ ամենազլիսաւորներն էին Մասիսարնակ քաջերը, բարի եւ հայրենական պատուոյն վրէժինդիր ողիներ, յետոյ Առլէզները, կամ Յարալէզները (Արա-լիզող) պատերազմի մէջ մեռնող քաջերու վերքերը լիզող ու զանոնք կենդանացնող ողիներ : Որուն արու նախահայրերու ողին կը մարմնաւորէր, իսկ Ուրիի կամ Ուհիի էզ նախնիքներու : Չար ողիներն էին, Այս, Խաժեր, քուլսեր, դրուժներ, շիտարներ եւ նիւազներ, որոնց իւրաքանչիւրին համար որոշ չարիք մը կամ պատուհաս մը նշանակուած էր :

Այս ողիները ժամանակի ընթացքին վերածուեցան երկու որոշ դասակարգերու, բարի ողիները կոչուեցան Հրեշտակներ, իսկ չար ողիները կոչուեցան դեւեր :

Հայերը նաեւ կը պաշտէին իրենց հայրենիքի լեռները, գետերը, ծառերը, օրինակի համար, Եփրատ ու Արաքս գետերը, Մասիս, Արագած, Նպատ ու Գրգուռ լեռները, սօսի, բարդի ու լոշտակ ծառերը :

Կենդանիներն ալ որոշ տեղ բռնած են հայերու կը ո-  
նական զգացմանց մէջ։ Հայերը վախցած են օձերէն ու  
վիշապներէն, բայց պաշտած են ձին, խոյը, ինձը, եղ-  
ջերուն, եղը, նոյն իսկ վիշապաքաղը, վարազն ու առիւ-  
ծը, որովհետեւ անոնք վիշապները կ'սպաննէին։

Կար նաեւ Սպանիարամետը, Կրկրի բերքերուն, այ-  
դիներուն եւ գինիին աստուածը, որմէ նաեւ կը ներշըն-  
չուէին Գողթան Մուսաները։ Անոր շուրջ կը խմբապա-  
րէին Յուշկապարիկները եւ պարիկները։

Երկրագունդի անդունդին մէջ կը թաղաւորէր Սան-  
դարապիտը, թագաւոր մեռելներու աշխարհին, որուն  
քով կը կանդնէր Յուակ անուն շուն մը։ Իրեն սպասարկու-  
ներն էին Վանանդ, Թալիա, Ալ ու Առնակ չար ողիները,  
ամենքն ալ առանձին պաշտօներով։ Այս վերջինը՝ Առնակ  
հոգէառ ողին է, որ Գրող ալ կը կոչուի։

### ՀԱՅԿԱԿԱՆ Ա.Ռ.Ա.ՍՊԵԼՆԵՐԸ

Հայերը իրենց նախահարց հրաշալի կեանքն ու դոր-  
ծերը վէպերու վերածած անյիշատակ ժամանակներէ ի  
վեր պատմած են սերունդէ սերունդ։ Այս առասպելներու  
գլխաւորներն են Արամագդի առասպելը, որ կը պատկե-  
րացնէ անոր ծնունդը եւ չարին դէմ մզած իր անընդհատ  
պայքարը, Հայկի առասպելը, որ կը ներկայացնէ մեր  
ազգին ծագումն ու անկախութեան համար մզած իր պայ-  
քարը, որուն համար երկնակամարի ամենապայծառ Հա-  
մաստեղութիւնը նուիրած ենք իրեն, Որիոն անունով։  
Արա Գեղեցիկի առասպելը՝ որ կը պատկերացնէ Հայ Յե-  
ղի բարոյական մաքրութիւնն ու ընտանեսիրութիւնը,  
Վահագնի առասպելը, որ կը խորհրդանշէ լոյսի եւ ոյժի  
կրկնակ զաղափարները, եւ Արտաւագդի առասպելը, որ  
էականին մէջ աղղաբար ու բարի փրկիչի մը առասպելն  
է, ու կը համապատասխանէ Հրէից մեսիաի զաղափարին։

## ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Բաւական դժուար է հայ հեթանոսական կրօնին մէջ որոշապէս նշմարել հոգիի անմահութեան, կամ յարութեան ըմբռնուամները։ Արա Գեղեցիկի զրոյցին մէջ կայ տարերքը հոգիի անմահութեան ու յարութեան վարդապետութեան։ Միհրի պաշտամունքին հետ նաեւ կապուած է յաւիտենականութեան խորհուրդը։ Անիկա իր երկրպագուները կը միարձէր ջուրի մէջ ու այդ լուացումով կը քաւէր անոնց ոճիրները։ Միհր կնիք կը զարնէր իր ընծայեալ զինուորներու ճակտին ու զանոնք կը կոչէր վերածնեալք ի յաւիտենականութիւն։

Առնակ մեռելոց հոգիները կը տանէր Սանտարապետի աշխարհը ուր անոնք կը դատուէին ու կը զրկուէին Զինրատ Կամուրջը ահաւոր անդունդի մը վրայ ձգուած։ Մեղաւորները կամուրջն զար կը գլաւորէին դէպի գըժուք կամ Տխուրք, միջակ մեղաւորներ կը մնային կայանքի մը մէջ, տեսակ մը քաւարան, իսկ արդարները կը յառաջանային դէպի Արամազդի ոսկեղին աթոռը, այսինքն Արքայութիւն կամ Անոյշը։

\* \* \*

Ահաւասիկ Հայոց Հին կրօնը, Հակիրճօրէն ներկայացուած իր բազմազան ձեւերուն եւ երեւյթներուն մէջ։ Զայն ուսումնասիրելով կը յանդինք այն եղբակացութեան, թէ ճշմարիտ Աստուծոյ մը պաշտամունքի ձըգտումը այնքան հին է, որքան Հայ Ազգի ծագումը։ Իսկ անոր բազմազան հաւատալիքներուն, ձեւերուն, ծեսերուն ու արարողութեանց մէջ կը գտնենք Հարազատ գըշմը Հայուն անհատական, ընտանեկան ու հաւաքական մաքուր բարոյականին, և ազգային ազատատենչ նկարագրին։

## **ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ**

Հայոց նախաքրիստոնէական կրօնի գժուարին նիւթին շուրջ այս ուսումնասիրութիւնը կատարած ժամանակ լայնօրէն օգտուած ենք հետեւեալ հեղինակներու գործերէն .—

1.— «Պատմութիւն Հայոց» ,

**Հ. ՍԱՀԱԿ ՏԵՐ ՄՈՎԱՀԵՍԵԱՆ**

2.— «Հին Հաւատք կամ Հեքանոսական կրօն Հայոց» ,

**Հ. ՂԵՂՈՆԴ Մ. ԱԼԻՇԱՆ**

3.— «Հայոց հին կրօնը կամ Հայկական  
Դիցաբանութիւն» ,

**ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ**

4.— «Աշխարհի Լոյսն ՚ի Հայս» ,

**ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏՐԱՊԻԶՈՆԻ**

## ARMENIAN PAGAN RELIGION

The religion of a people, more than anything else, reflects their racial character, and is perhaps the greatest factor in their cultural attainment. For religion in its essence is the spiritual bond between man and the unseen force that governs the universe in its imponderable complexity with the most marvelous precision. Man, whether pre-historic, ancient or modern, has always felt intuitively his connection with this force, and has tried to pattern his activities upon this relationship. Thus have religions come into existence and have guided the spiritual as well as cultural activities of all peoples.

The religion of our ancestors, before Christianity was adopted in the fourth century, may be described as nature worship. The sun, the moon, the stars, lightning, fire, storms, mountains and other awe-inspiring phenomena of nature were worshipped as the symbols and manifestations of the unseen force.

Also ancestor - worship was very common among the ancient Armenians, who showed their appreciation of the greatness of a person by deifying him after his death, thus immortalizing him and perpetuating his great deeds and valor.

The gods in this pagan religion were like men in their appearance, having all the human attributes and virtues, as well as some of their vices. Intellectually and physically, however, they were much superior to humans, and they were immortal.

There were numerous deities in this pagan rel-

igion but the chief gods of the Armenian Pantheon were originally seven in number, augmented later to eight by the addition of a deified human, who became one of the most worshipped gods of our ancestors.

It is true that the pagan religion of the Armenians was influenced by the religions of their neighbors, as we find a similarity between their chief deities and those of the Greeks, Persians and semitic peoples. The following table shows the kinship that existed between these ancient creeds.

Armenian	Greek.	Roman	Persian
Aramazt	Zeus	Jupiter	Ormizd
Anahit	Artemis	Diana	Nahit
Vahagn	Herakles	Mars	Verethragna
Asdghig	Aphrodite	Venus	
Nane	Athene	Minerva	
Mihr	Hephaestos	Vulcan	
Tir	Apollo	Mercury	Tir
Barshamin	Hera	Juno	

The functions and attributes of these gods were similar in many respects to those of the deities of the neighboring people. This similarity can be noted by a brief description of their attributes.

### **Aramazt**

He was the father of all gods and the supreme deity of the Armenian Pantheon. He was "the architect of the universe" and the "creator of heaven and earth." He was called great, wise and brave, but never figured as a war god, the title Amenaber — bringer of all (good) things — described his great generosity. Although the father of all gods,

and especially of Mihr, Anahit and Nane, he had no Queen Goddess.

### Anahit

The love and devotion accorded to this goddess may well be gleaned from a passage written by an early Armenian historian, Agathangelos: "The great lady Anahit, who is the glory and life-giver of the human race, whom all kings honor... who is the mother of all sobriety and the benefactress of all mankind. The great Anahit, born of Aramazt, through whom Armenia lives and maintains her existense".

She was also the goddess of fecundity and the patron of children who grew under her affectionate care. Her temple at Erez was one of the richest of the antiquity according to the Roman historian Pliny.

### Mihr

This sun god of the Armenians, was later superseded by Vahagn. He was also the god of truth, justice and loyalty, and the people took their oaths in his name. His only influence upon the Armenians may be noted from the proper names derived from Mihr which are used to the present day, such as Mihran, Mihrdat, Mihranush, Mehrujan etc.

### Tir

Tir was an armenianized combination of Apollo and Hermes, for this god was the scribe and messenger of Aramazt as well as the patron of arts and letters. The names Tiran, Tirdat, Tirair, Tiradz are reminders of this ancient deity.

### Asdghig

The loveliest figure in armenian mythology, Asdghig, the goddess of love and passion, was represented as delicate as starlight, as loving as a dove and

as fragrant as a rose. For that reason her symbols were a star, a dove and a rose. She was the mistress or wife of Vahagn and her sanctuary at the famous Vahevahian temple at Ashtishat dedicated to Anahit, Asdghig and Vahagn was significantly called the "chamber of Vahagn."

The festival of this goddess come at the beginning of summer under the name of Vardavar, which is still observed by the Armenians under a christian guise, and some of the customs observed on that day, such as sprinkling of water on each other, flying doves, playing games, etc. are reminders of the great pagan holiday dedicated to the rose-fingered Asdghig of the ancients.

### Nane

A patroness of war and dispenser of wisdom, Nane was considered to be the Athene of the Greeks, imported into Armenia by Tigranes The Great.

### Barshamin

This deity was probably imported from Phoenicia by Tigranes. For although he was among the major gods there is very little known about him.

### Vahagn

Although not included among the original seven great gods of the Armenians, Vahagn soon became one of the Three greatest deities of our ancestors. As sun-god, as fire-god, as god of war, god of victory, god of lightning, Vahagn was the most popular, as he was the most national, with the exception perhaps of Anahit. According to tradition he was born of fire

and he had "hair of fire, a beard of flame, and his eyes were like two suns."

### Spirits

Pagan Armenians also believed in good and evil spirits. The good spirits were called **kach**, which has come to mean brave, and later under Persian influence they were known as **Hreshdags** which in modern Armenian means angel. **Char**, which now means evil was the name applied to evil spirits, and **Dev** (devil) was the Persian name for these, adopted later by the Armenians. According to legends some spirits, called **arlez**, brought back to life heroes who fell on the battlefield by licking their wounds.

They also believed in ghosts or spirits of inanimate objects such as fields, woods, mountains, houses, trees, wells and especially of graveyards.



ЦЕНА

A II  
5761

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0022473

10<sup>r</sup>

A II  
5761

554  
օրինակ

---

ԳԻՆ 10 ԱԵՆԹ

---